

Նագիբը, Նաեւ գարեր ետքը Անւոյ արեւելքնեան  
բուրդին վրայ Մեծին Զապարիսյի արձանագիրն  
1208ին<sup>1</sup>, Բրդան արձանագիրն Սարգսի որդւոյ  
Ասմուէլի 1215ին<sup>2</sup>, Կամ վերջնիներէս Երկու  
դար յառաջ Անւոյ կաթողիկէի շնութեան  
արձանագիրն ի Կատրանիկեայ 1001 թուակա-  
նին<sup>3</sup>, Նյոնպէտ ասկէ Երեք դար ետքը Սարգս-  
Միհնց արձանագրութիւնն Անւոյ Դռանց գրան-  
1320ին<sup>4</sup>: Տարբեր գրով չէ Մարմարի եկեղե-  
ցւոյ արձանագրութիւնն 1721 թուին<sup>5</sup>, Կամ  
Մարմաշնու Երկու արձանագիրքն առաջնին  
1025ին, Երկրորդն Ճիշտ Երկու դար ետքը  
1225 թուականին եւ չափազանց Երկար<sup>6</sup>. Կամ  
Լուսոյ արձանագիրը<sup>7</sup>. Թողունք յիշել ուրիշ  
ները:

Այս ամէնն եւ շատ ուրիշներ միւնքնի  
Նկարագիրը կը կրն գրութեան կողմանէ, ուրագի  
ալ իրարմէ զանազանութիւն քանդակման կերպիւ,  
մենութեամբն ու հաստատութեամբ տառերու  
եւն: Միեւնույն ալ արտասովոր ձեւերը կը  
գտնենք առ հասարակ ամենուն մէջ: Օրինակի  
համար յիշեցնեք վերը, չ “ տառն է ձեւն  
առնուլն վրան փարը գծիկով մը. նյոնը հօս ալ  
ամեն տեղ կը տեսնաի (մմմ. լլ. 1, 4 եւ<sup>8</sup>):  
Նյոն դիրն է որ Հ ձեւն ունի յաճախ (լի, 3  
“ Հանչչաշն”, Խթ., 1 եւն) եւ վերջապէս նախա-  
այլապ (Խթ., 4 “ Մարմաշնն ”): աւելի տովորական  
է նյոն տառն ձիշը արարավան չ ձևն առնուլն  
(Խթ., 6 “ Հանչչաշն ”, Խթ., 4, 7 եւն): Ա երջնան  
տեղերուս “ Հ ” տառը պարզապէս առ ձեւով <sup>9</sup>  
է լ: որ եւ նման անշաղող կերպարանոք կ’ե-  
րեւայ. նյոնը շատ ուրիշ տեղեր ալ (տես Խթ., 2

<sup>1</sup> Brosset, Ruines d'Ani. I, 84m. p. 444 "Cé-  
ramique, t. 43.

Brosset, *ibid.*, 8<sup>me</sup> v., livr. 42, "Chrestien," 42

*s Brosset, abr. S. Brosset, lef. le "Ch'raq'li 71. Ասպեհանգրութեան վրայ Հնան. Brosset, de quelques inscriptions remarquables էակ, ի Mélanges Asiatiques, III, 735-6 և Տախոսակ. (Հնագ առաջ Խմենացին թիւն ըստ Քենդանիի)*

**4 Brosset, Ruines &c., S. 1. L. 1. "Cypria", 74.**  
**5 Tschudi, Geschichte des Peruv. 1861, S. 64.**

**88b** - Brosset. Ruines. 8<sup>me</sup> s. p. 5. 5<sup>me</sup>

? *Iluz, Sfum. Iluz.*

<sup>8</sup> Հոս կը յիշենք համառօտութեան համար Յ.

Տախուակները ԼՀ-ին եւ որոնց քովի թուականք նյոյն արձանագրաց տաղերը կը ցուցընեն, ուստի ԼՀ, 1 = Brosset, Ruines, pl. XXXVII[1], 1, եւն եւն.

ո Ընդհակառեց “Հզ տաքին են: Ե Քիչ անդամ յաջողաց կը գտնեմք այս նմանազճեալ արձակագործեաց մեջ: Քիչ էին յիշու, ո Կերպարան թէ բանակողութեան դիրքուն էին մուրար են: Հանեմ նույն են առաջապահ Գուգ, Հ, Դ, Շ, Տ, Զ, Ջ եւն դրեը. ամենայաջիղ են Ա, Խ, Ա Ու Ե, են է նմանառորդ Տ, Մ եւն իրենց լուսնի բորբոքական մեանութեան այ:

“Հոգեւորուն”, Խթ, 5 “Հայոց թագուհին եւն. Խթ, 3 եւն եւն). Աւքի կը զարնէ լթ, 7 տեղ-  
ւոյ “բարեպաշտ”, բառին վերջին երկու տա-  
ռերը, ուր “շա եղած ե չ, եւ որուն փորին  
մէջ մանրաձեւ գրուած է Տ տառը:” Մ, տառը  
նյոնչափ անսօվոր ձեւով է յաճախ, այսինքն  
առաջնին սիւնը կարծ եւ երկրորդ սեան ծայրի  
մանր գծիկն ալ վեր գարձած, իբր յ (տես  
ԼՅ, 1 “ողբարձութեամին”, Ղթ, 1 “ամբարպա-  
սալուր, Եւն). Թիայն կայ նաեւ առաջին սիւնը  
երկրորդին հաւասար մեծութեամբ (Խթ, 7  
Եւն): Սեանց միոյն կարծ ըլլալը կը տեսնուի  
ուրիշ գրերու վրայ ալ, ամենէն աւելի աչքի կը  
զարնէ “Ա, տառին նյոնչուն կրծատ սիւնով  
երեւալն՝ այսպէս Ճ. (տես ԽԳ, 11, 12, 13  
Եւն):” Զ, տառն առհասարակ սա ձեւն ունի  
Չ. (ԼՅ, 2, 3—5. Ղթ, 6, 10, 12. Խթ, 3, 8.  
Խթ, 8. ԽԳ, 7 Եւն): բայց նաեւ վերի բորբակին  
տակի Հօրիզոնականին հետ կապող գծիկը շեղ  
ուղղութեամբ ալ կը գտնուի, իսկ երբեմն նաեւ  
այսպէս Ճ. (Խ, 4, 7 Եւն): “Փ, միշտ լիովին  
յունական ձեւով է Փ. (տես ԼՅ, 7. Խթ, 3  
Եւն): Անկարելի է յշել մի առ մի ուրիշ բոլոր  
այլազան ձեւերն, օրինակի համար “Կ, գրին  
միշտ կ թուականին ձեւն առնուն. (Խթ, 1,  
5, 6. ԽԳ, 6 Եւն): կամ “Յ, տառին որ միշտ  
Յ թուականին նման է, անզ մը յունարէն Յ  
կերպարանին քանդականը ըլլալը. (Խթ, 1.)  
Յ տառին 2 թուականին ձեւով երեւան,  
նյոնչուն վերն ալ նշանակվեցիկ. կամ “Ք, տա-  
ռին սա ձեւն Ք. (Խ, 4 “Զգաբարիան”, Խթ,  
1 Եւն): Եւ անմեն նաևններ:

$$(C_{\alpha_1 \alpha_2 \cdots \alpha_n}^{\beta_1 \beta_2 \cdots \beta_n})$$

Ergonomics

9 48594 87

ԵՐԱԾՈՒՅԹԻ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ  
ԱՅԼԻՇՎԱԾ ՔՈՎԱԳՈՅՆԻ ՕՐԵՆԳԵՆԵՐՆ ԻՆ  
ԿԱՐԴՑՈՎԴՐԱՄԻ ԻՒԽԱՆԵՐԵՐԸ ·  
(Տարբերակ-նույնականացում)

డି ପ୍ରେ ମ୍ହାନ୍ ଦେଖେ, ଏକ ପ୍ରେ ମ୍ହାନ୍ ଦେଇ  
ଶୁଦ୍ଧାକୁଣ୍ଠର୍ଲ ମୁନ୍ଦାକୁଳ ଉତ୍ତରାଷ୍ଟରିକ୍, ଜୀବନ ନାହାନ୍  
ଅମ୍ଭେ କୃତ୍ରିମ ଫୋନ୍‌ଫିଲ୍‌ଡ୍ ପାଦାଗ୍ଯମିନ୍ହାନ୍ କି ମନ୍ତ୍ର  
ଅନ୍ତର୍ମାଲାକାରୀ ଅନ୍ତର୍ମାଲାକାରୀ ଅନ୍ତର୍ମାଲାକାରୀ  
କୃତ୍ରିମ ଫୋନ୍‌ଫିଲ୍‌ଡ୍ ପାଦାଗ୍ଯମିନ୍ହାନ୍ କି ମନ୍ତ୍ର  
ଜୀବନର୍ହି: — ଆ ଆ ଅନ୍ତର୍ମାଲାକାରୀ ଅନ୍ତର୍ମାଲାକାରୀ  
କୃତ୍ରିମ ଫୋନ୍‌ଫିଲ୍‌ଡ୍ ପାଦାଗ୍ଯମିନ୍ହାନ୍ କି ମନ୍ତ୍ର

եւ ծաննալու. որ հայոց բնածին բարեպաշտոթիւնը՝ յառաջուանը չէ, — Աս պատճեն ըլլալով ալ չենք կրնար ուրանաւ, թէ աղդայինք հիմակ ալ, ամէն բանէն յառաջ Աստուծոյ եւ իրենց Հոգւցն վերաբերեալ պարտականութիւնները կատարելու. կը ջանան: Աս ի սկզբանէ այսպէս էր: Այն կրօնակիրութեան, այն աստուծածութեան հոգին, զոր մեր նախիններն ընդունած են տասնուհիս գար յառաջ իրենց պապերէն, յարդած է յորդուց յորդի իրենց թոռներուն, իրեր ժառանգութիւն ու մացած է միշտ այսօր, թէպէտ ինչպէտ ըսկիք, այս բարեպաշտոթեան յիշատակն իրենց սրախն մեջ նուազեցաւ ու թացաւ, այն համեմատութեամբ որ համեմատութեամբ ժամանակն անցնելովն ու տեղըց անջրպետութեամբը՝ հայրենի երկրն հեռացան:

Պղուավիայէն գաղթած հայերն, ի սկզբան կաթոլիկէ եկեղեցւոյ հետ միացած չէին: Պատմութիւնը կը պիտի, թէ ծի դարուն վերջին ընդունեցաւ ազգն կաթոլիկեայ հաւատաքն իրեն եպիսկոպոսն Հինանուն հետ:

Այսու ամենայնիւ, ինչպէս կ'երեւայ՝ աղդայինք հին տումարն անիշխապէս թողուցած չէին: Սակայն աս բանին վրայ իրեն ալ ըսրութիւն գոհ չէին: Երակայ ազգերը գրիգորեան տումարը կը գործածէին: Եւ Հայք տեսնելով մեկ կողմանէ որ կաթուղիկէ եկեղեցւոյ մեջ են, մեկալ կողմանէ Նկատելով՝ թէ աւատրիկանն տէրութիւնը կը փափաքի որ զիրենք յայսմասին ալ իրեն հաստակ ազգերուն համեմատ ու միաձայն տեսնէ: — Եւ շատ հաւանական է որ նաեւ տեսնելով՝ թէ առ այս յայտնագէտնեղած է պետական կողմանէն, եւ դրանափառանից վերին իշխանութեան կողմանէ ուղղակի յօրդոր, որ րոպէ մը յառաջ կրթեալ աշխարհի առհասարակ գործածած տումարն ընդունին՝ ընդհանուր համար կ'անուր կարուամ մը՝ է սկսալ իրենց մեջ, կ'երլացիք եղան առաջններն, որ նոր տումարն ընդունեցան: Թէ երբէ, չենք գիտեր, Բայց շատ հաւանական է, որ Ալքսանտիոս Վրաբրեանին տան (1684—1715): Հոս էր հայութեան ծուծը, եւ միանգամայն կաթողիկէ հայ հասարակութեան կենդրոնը:

Պաշպալվիքի թէպէտ կաթուղիկեայ էին, բայց հին տումարի գործածութիւնը թողուց չէին ուզեր: — Հիմակ — իր 1730ին — վերսիշեալ պատմաներէն գրդուած, փոքրագոյն բայց ազնուական մեկ մասը՝ փոխուու-

թիւն ընել կ'ողէր, սակայն մեծագոյն մասը կ'ընդդիմանար: Աս վիճակին մեջ էր ինդիրն, երբ 1731ին կը պաշտօնական շրջաբերական մը — 14 մեծամեծաց ստորագրութեամբը — չէ թէ միայն խորհուրդ կու տայ, հապա հրաման կը նրկէ Հայոց ընկերութեան, որ ամէն մարդ գիտնայ — թէ Պաշպալվիքի, թէ Շուրճովիք, թէ Սիրվիզիք: Եւ թէ ուր որ Հայեր գտնութիւն Դրասիլուանիոյ իշխանութեան մեջ — թէ լասին եպիկոպոսին հրամանն է, որ Կերլայ ժողովին, որպէս զի առաջարին ինդիրը քննութեան առնուի: Հոս կարգի բերուի ամէն բարելու առաջար նորոգուի: Եւ ուրիշ պատշաճ կարգաւորութիւնները ըլլալին: \*Միով բանիւ — կ'ըսէ հրամանագին — այնպիսի բաներ հասատանք միաբանագինն անդր: Համար հրամանագինն այս իրաքանչիւք կ'ուրաքանչիւք ուր գոհ ըլլայ: Այս բանին ՀՀնազնողը երկրէն գործ ելլէ, ինչպէս վաշեմի հրամաններուն մեջ գրուած է դէմ կ'ցնողութիւն գիտեալու ապահովութիւն անդամուն քառասուն հունգարական փիորին տուգանք պիտի վճարէ: Երկրորդ անդամ, չէ թէ միայն իր բնակութեան տեղէն, այլ նաև տէրութեան երկրէն զիտի պարուի:

Ընթերցողաց ծանօթ է, թէ ասոր հետեւութեամբը նախորդ գարուն կէսերն, եղիսաբեթուալուց ազգայինք ինչ կերպով հին տումարը թողուցին, նորն առին ու անոնց մացինն մինչեւ ցայսօր: (Տես Հայք յԵղիսաբեթուալութիւնը, էջ 230—242:)

Թէ պատմութիւնը կը ստուգէ, որ Եղիսաբեթուալուց ազգային եկեղեցին՝ Ծեղինականիթիւն մ'ուներ Սիրվիզի եկեղեցւոյն վայ, թէ երբութեան հրամանագինները կ'ապացուցանեն, որ Եղիսաբեթուալուց ազգային ընկերութիւնը՝ Դրանսիլուանիոյ ազգայնոց վայ — կ'երլայ քաղաքը դուրս առնելով — վերին իշխանութիւն մ'ուներ:

Աս բան կրնակը տեսնել մեր ձեռքն եղած հին արձանագրութիւններէն: Ի մեջ այլոց.

Ճալլէք կոմն, Դրանսիլուանիոյ վերին կառավարը, Ցովչ: Լազարեան, Եղիսաբեթուալուտ այդ լինաւոր դատաւորին Անցագիր (Salva guardia)

կու տայ, որպէս զի այն ամէն տեղբռն, ուր  
որ նիկ իր ասորակարգեցն այցելութեան ելէ,  
ազատ երթեւեկ չնորհնեն: Եւ թէ որ տեղ  
մը իր իշխանութեանը տափն եղող ազդային-  
ներէն մէկը չ'անզանդի, կամ իրեն գէմ ելէ,  
եւ կամ ուրիշ կերպով մը այն տեղբռան  
պաշտօնակալաց պէտք ունենայ, ըստ փափաքա-  
նաց իրեն օգնութիւն մատուցանեն: — Աւասիկ  
Հրամանագիրը.

“**Յոյշամնէս** չ ալլէր կոմն, պարոն չ ալլէր շդայինի, Կայսերական թագաւորական վեհափառութեան ներքին եւ իրական խորհրդականն ու սենեկապետը — Դրանսիլուանից ժառանգականի իշխանութեան, ինչպէս նաև անոր հետ միացած երկիրներուն վերին կառապարզը: — Ամեն գաւառներու, աթոռներու, սիդուլսկան եւ սաքսոնական վիճակներու, քաղաքներու եւ գիւղաքաղաքներու՝ ամենալուսատիւ, արժանացեալ արանց, գլխաւոր եւ փոխանակի դատաւորաց, պաշտօնակալաց, գիւղապետաց ու երգուելոց, որոնք պատճենը կը կարդան, ողջոն շատ եւ մեծարակը:

Հրովարտակս ներկայացնող՝ Սուրբ Եղի-  
սաբէթուապոլս, նաև Ճորճակ Ա. Նիկողայոսի,  
Հիք Սիրկիզիք, Գանդայի եւ Կորէնի գլխաւոր  
դատաւորը, պատուական Յովհաննէն Լազար  
աղան, իր պաշտօնին պարագը կատարելու-  
համար, իր իշխանութեանը ստորագրած եալ  
վերը գրուած Հայերուն այցելութեան կ'երթայ-  
ւսյո վախճանաւ, ուր առ որ երթայ, իրեն  
պատ մուռք եւ անցք տրուի, եւ ուր իրեն  
իրաւասութեանը տափա եղջներէն մէկն իրեն  
դէմ ելլէ, եւ կամ ուրիշ կ'երպավ ու պատ-  
ճառաւ այդ տեղերուն պաշտօնաւեարցն օդ-  
ուութեանը հարկադրութիւն ունենայ, իր խըն-  
դրուածքը կատարեն: — Պատճէնս կարդա-  
ցուելին ետեւ մատուցանողին ետ տրուի:

Տուեալ Սիպին քաղաքը, յամի Տեառն,  
1741, մայիս 6. Հալլէս Կոմս. յ. ձ. ։  
Դրանսիւանսիս Ալեքսանդրա Անդրեան.

Հարաբերական պարզ գաղտնապահութեաւը,  
1746ին Հրամանափեր մըն ալ կը խրկէ, բայց  
երկինն մէջ, որեւէ տեղ գանուող առողջական  
ներսուն, որ իրենց տարեկան տուքքերը գոյութեաւ  
ու Պաշպատիմ գիմաւոր գամաւորին խրկեն:

Ահա ասոր վրայօք եղած կառավարչական  
հրամանը:

"Սուրբ կայսերական, թագավորական  
վեհափառութեան, Աւստրիայ արքիթքսին,  
Դրանսիլուանից իշխաննին եւ Սդաններու Գոմսու-  
թեան կառավառութիւնը: Մեծապատիւ, ար-

ժանացեալ, ... արանց որեւէ վիճակաց, սաք-  
սոնական եւ սըդօյական ամռուոց, ինչպէս Նաեւ-  
քաղաքաց եւ գիւղաքաղաքաց առաջնորդացը-  
ու ստորինագցն պաշտօնակալաց, եւ ընդհան-  
րապէս այն ամենուն եւ իւրաքանչիւրոց, որուն  
որեւէցէ կերպով մեր վեհափառութեան իշ-  
խանութեանը ներբեւ են, ողջո՞ն եւ մեծ արակք.  
թէ արդարութիւնն առ Հասարակ, թէ

իշխանութեան երկրատիրական իրաւունքը, եւ  
թէ միանգամյան գաւառներուն ընդունած սու-  
լորութիւնը կը պահանջէ, որ անոնք, որոնք  
տերութեան մէջ առուտուր կ'ընեն, կը վաս-  
տչին ու կեանքերնին կը պահպանեն, և անեւ  
ըստ պատշաճի այս տերութեան ու երկրին  
ծանրաբեռնութեանցը չէ ալ չէ թէ միան-  
մաս ունենան, ու յայսմ մասն զիրա անցնեն,  
չափա նաեւ ծանրաբեռնութիւնները կ'ընլու-  
մէջ իրարու օգնեն: Եւ որովհետեւ յայսին քան-  
է, թէ Հայոց ազգէն շատ վաճառական մարտ,  
տէրութեան մէջ ասդին անդին քալելով ու-  
քաղաքներն եւ գեղեցր պարտելվ՝ երկրնե-  
կամուտէն կապրին, բայց աեղ մըն ալ հա-  
սարակաց տուրք չեն վճարեր, ուր ընդ հակա-  
ռակն Պաշպալովի Հայ ընկերութիւնը պար-  
տական է տարուե տարին երբեմն աւելի,  
երբեմն նուազ տուրք վճարելու: — անոր  
համար Պաշպալովի Հայ ընկերութեան գա-  
տաւորին իշխանութիւն կը տրուի, որ տեղ որ  
մը երկրին մէջ այս տեսակ շրջուն Հայ վա-  
ճառականներ գտնէ — Կերպայ հայաբաղդի-  
բնակիչները դուրս առնելով — Հասարակաց  
տուրքերն իրենցմէ ժողովէ, որպէս զի ասով  
Պաշպալովի ընկերութեան հարկերը թէթեւ-  
նան: Բայց ասկէ՝ կը ինդրուի գաւառներու եւ  
աթոռներու պաշտառատերներն ու անսից  
չըլլան այս բանին մէջ զանցառութիւն ընդ-  
ներուն դէմ, յիշեալ ընկերութեան գատաւ-  
որին օգնութիւն մատուցնելու: Կը հրամայէ  
առ բանս կառավարութիւնը՝ ծանրութեամբ եւ  
եղիանութեամբ:

**Տ**ըստեալ՝ Դրանիւթիւնը իշխանութեան  
կառավարութեանը կողմանէ Սիպին ազատ եւ<sup>թ</sup>ագաւորական քաղաքը.

Յամի Տետրոն 1746, Յունիս 22ին.

Կ. 6. Հայէր կառավար. յ. ձ.

Տ. Կ. Առեւկանոս Պօէլը

#### **Կառավարութեան բանապահ**

ԵՐբ տաճկական - ուռւսական պատերազմն պատճառաւը, 1768ին Մոդաւիսի մէջ

թէ իրաք ո՞րչափ գերադշն իշխանութիւն  
ի գործ կը զնէր Եղիսաբէթուպոլսյ եկեղեցին,  
Սիրվիսի՛ չէ թէ միայն եկեղեցական այլ նաև  
քառական վայրութեան վայր, եւ թէ այս  
վերջինն ո՞րչափ կախում ունէր մակէ թէ  
քառապային ու թէ եկեղեցական խնդրոց մէջ,  
կրնակը տեսնել քանի մ'ուրիշ պաշտօնական  
գործ թէ իններուն:

Սառնց մէկուն մէջ՝ Նիսվիզի դատաւորն ու եկեղեցպանը առջևինին կը գնին այն պատահարներն, որոնք հանդիպեցան հն երբ — 1774 մարտին Տէր Անան, գեղին ժողովրդապետին տեղապահը վախճանելով՝ մէկ եկեղեցքանի քայլաւութիւններ ու կոփիւններ կելան, մէկ կողմանէ հանգուցելոյն մօրն ու եղածորն, եւ մէկալ կողմանէ քաղաքային վարչութեան մէջ :

Սիրվիղի ազգայիններն յառաջարանով մը, աւագերեցուն հայրական սէրն ու աշխատավորինը գովելէն և Աստուծոց շնորհակալը լլալէն ետեւ, որ անին իրենց համար սրտանց աշխատող առաջնորդ ու միիթարարութիւն մը — ներումն կը խնդրեն, որ ասանկ բանի մը վրայօք պիտի տեղեկացընեն զինք, որուն իրենց ամեն ներին պատճեն չեն: Ասկէ ետքը՝ մասնամասն կը ստորագրեն Տէ՛ր Անոնին լաւագդածութեան հոգին, մամուռութիւնն: Ու ողբարձ հոգեցն մօրն, եղքոր ու մօրաքրօն անկարգ ու գէշ մերանը՝ “Թափորով դացինք մեռելին տունը, կըսէ նամակիւ” եղր Տէ՛ր Անոնին Բարդուապանեան սկսաւ կարգը կատարել, ասոնք մէկ բերան բարձր ճայնիւ կանչելու սկսան, թէ՝ “Ահա եկան գահինները, որոնք զքահանան սպանեցն: ատ կախարդները, գնչունները, եւ այլն:

ինչ որ բերաննին եկաւ, ըստն: Տեղեք լուցինք:  
— Գերյարդելութիւնն կը զարմանայ, որ  
թռովը չգրեցինք, ոչ և եկեղեցւոյ ստացուածքնն  
եւ ոչ մեռած քահանային թողոյցածին վրայօք:  
Այ Հարցընէք, թէ որդէն քովն եւ որոնն ձեռքն  
են կնքուած բաները: Պատասխանին աս է  
«Ճօն ու եղազօր», վասն զի իրենք ձեռք դրին  
ասոնց վրայ: Եթր որ իմացանք թէ եկեղեցւոյն  
շաբախան ալ առին, զոր օտար պարտեւ բե-  
րած էին, բացըցութեամբ մ'ընթիք ու ետան:  
Իրենք չէ թէ միայն չուզեցին տալ, հասնակեւ  
ինչ մը պարապ ու անկարու խօսքեր ըսին: Օր-  
կու աղացայ երեկոցներ Սննդ վրայ յարձակե-  
ցան, փայտով զարկնեւ ու մազերը գետեցին:  
Աս բանին վրայ շատ վշտանալով հրաման  
տուաւ վարութիւնն որ արկղը քննուի. եւ  
օտար քննիչներու ներկայութեամբը նայելով  
գտան հն շարականն ուրիշ գրեթեով մէկուել:  
Սննդ մէջ կար ին աւետարան մըն ալ, որուն  
վրայ յայսնապէս նշանակուած էր, թէ Սկրավեզ  
եկեղեցւոյն է: Իրենք չէ թէ միայն զանոնք ետ  
առ չէին ուզեր, հապա մերն ալ կ'առնուին:  
Ողորմած հօդնն եմէ կրցած ըլլար՝ բոյր աշ-  
խարդ է իրեն կ'առնուի: Ասառած ողորմի իր  
հոգուն եւ իրեն բարեկարութիւնը հոգունը ու  
բարեն համարուի: Բայց մայրը մօդացն ու  
հեղարյը, ինչէ կարենային, եկեղեցւոյն պատերն  
ալ կ'առնուին կը տանէին ու կը փացացնէին:  
Սյապէս առանց խոճմանակի մարդիկ են: —  
Ողորմած հօդնն մռնենէն քանի մը ժամ յա-  
ռաջ կտակ լցաւ, Տէր Անտոնին ու Տէր Կոմէդի  
հունդարացի քահանային առջեւ: Առաջին  
խօսքն ան էր, որ 100 ֆիորին կը թողու Սիբ-  
րիզ եկեղեցւոյն, որ քահանան ամէն տարի  
պատարագ մատուցանէ իր հօգույն համար:  
50 ֆիորին ալ կը թողու եկեղեցւոյն, որ զինք  
մեծ խորանին առջեւը թաղեն, ուր իրօք ալ  
թայտուեցաւ: Այս կտակը գրի անցուցին պի-  
րովները: Առ որ եղաւ, մայրը զամէնք դուր  
իրեկին: Եւ իրեկն ալ այնշեւը թաղեն, ուր ինչու  
անդանէն քամ, թէ ինչուն կը թողու հիմարակութիւն Սիբիրիզ եկեղեցւոյն, որ պարօ-  
կայ ու վազը չկայ, ու հիմարակութիւնն ալ կը  
կորսուի, լւատգն կը լլար, ինչէ որ այն պա-  
տարագուն եկրայիշ եկեղեցւոյն թողու ուղն-  
պէս, թէ ինչուն կը թողու: Հոս տեղի եկեղեցւոյն  
50 ֆիորին: Ազդէն իր աշխատութեամբն այն-  
չափ բան վաստօնցած է անոր: Բաւական է  
ան եկեղեցւոյն, ան ստակն ալ կերպայի թողու:  
Եւ այլն: Ասոր վրայ քահանան գուրմն եղող-

Ները՝ ներս կանչել տուաւ ու ըսաւ թէ պյն երկու կէտերը գուրս հանեն կտակին մէջն ու կերպայի եկեղեցւոյն վրայ անցնեն: Ըսածնուռ՝ վկաներ ունինք: Մենք գանգատ ըրինք վերատեսցնեան, հնա անանկ խորհուր թէ տուին, որ մեր ձեռքը պահնեք որոշեալ գումար մը՝ մինչեւ որ բանը գերյարգելութիւնը որոշէ: Մեր քովն ասսիկ բան չէ հանդիպած մինչեւ հիմայ, ու բանին թէ աւ չանդիպէր: Եր ծանուցանելք, որ պատարագի զգեստով թաղցինք զողըրման հոգին, ու զգեստներն ալ եկեղեցւոյն էին: Ան ալ գիտաք, որ եկեղեցպանն այն 50 Փիդրինը գեռ 1772ին յանձնած էր հանգուցեցն, բայց երեք խորհրդական վկաներու առջեւ տուած ըլլայուն՝ մեդորբագիր չէ տուեր: Գերգաստունը հիմակ ասոր ալ չի հաւատար: Գոնէ մոտածէին թէ պատուելի Ա. Յակովն իրենց մարդին է. եւ իրենց վեսար չուզեր: Կը համարին թէ — որովհետեւ իրենք գէշ են — ամեն մարդ գէշ է: Պատուաւոր մարդու շաւատացղն ոչ ոք հաւատոք կընծայէ: Ա-ամեն բան գրեցնեք որ դիմաքը Որովհետեւ կըսն թէ, գերյարգելութեանդ պիմոր գան մեր վրայ գանդաս ընելու: Տիրացու Անտոնը կը գանցատի, թէ երբ տիրացու Աստուածատուրը տիրացութենէն եւալ, ողըրման հոգին զինք բերաւ որ տիրացութիւն ընէ, խօսքն այնպէս էր, որ ան երկու սոկին՝ գերյարգելութեանդ հրամանին համեմատ ինքը — տիրացու Անտոնը — ընդունի: Այս միջոցին տէր Անտոնը հիւանդ ըլլայով ստակը չյանձնեց ու մաց իրեն բոյչ: Հիմակ զաս ալ կ'ուրաման: Կանցէս գերյարգելութեանդ հաստատած երրորդ ստակին ալ չն ուզեր սալ անոր համար զողագը սորվեցած է: Ասինյ մեզի վերաբերեալ բան ըլլալվ՝ չկրցած իրենց մէկ անմիտանութիւնը գործեցնել. այնչափ միայն նսինք, որ գերյարգելութեանդ կը գրենք: Խնչէսու որ Հրամանինդ կարպարքէ, պանցէս կըսնենք, Մեղք է որ Անտոնին բան մը չըրուի: Որովհետեւ բաւական աշխատած է ողըրման հոգւոյն ատեն: Եւ իրեն տիրացութեան պաշտօնն ալ աղէկ կատարած է:

Նամակը կը վերջացուի պյն խնդրանօք, որ իրենց քահանայ մը խրկուի: Կանչէս խորհուրդ կը խնդրին, որ ինչ ընեն եկեղեցւոյն տանիքը որովհետեւ կը բաղձան՝ որ ժամը ժանձուի, եւ պյն:

Կարեւոր համարեցայ, աս նամակին համառութիւնը մեր լեզուով դնել, վասն զի

թերեւս ընթերցողներէն շատերը դժուարաւ հասկընան անոր բովանդակութիւնը: Եւ որովհետեւ՝ ինչպէս կ'երեւայ, այս նամակին բովանդակութեանը վրայ Եղիսաբեթուուղով սեկեղեցպահն վարչութիւնը կամ ուղղակի պատասխան տալ չէ ուզած, եւ կամ բովանդակութիւնն անտես ընելով՝ իրեւեւ թէ անոնց վրայ սեղեկութիւնն առնելու ուզած չէ՝ անոր համար, նորէն կը հարցնէն ու կը հրամայէ Ալբիլիդ առաջնորդութեան թէ ինչ ըրած են քահանային ստացաւածքն ու եկեղեցւոյն սպասները: — Պիրովը՝ յանուն հասարակութեան, վերցյգրեալ նամակը քիչ մը փոփոխութեամբ գրեթէ կը կրկնէ:

(Ըստուածիւն:)

8042. Անծի

### • • • • •

## ԿԵՆՍԱԳՐՈՒԱՆ

### ԲՈՒՃԻ ՑՈՒՔԻ ՑՈՎՈՒՏԵԿՈՒՆ

Խորդից բժշկութեան երկու հայ վերանիները, Տոքիք, Ալբիլիզէն Էֆէնտին եւ Տօքիք, Գասպար պէտէ Անսապեանը ճանչնալին վերջը, արժան է ճանչնալ նաև Տօքիք Յակոր Տավուտեանը, որ գրեթէ վերցյիշեալներուն չափ ստար հանդիսացաւ Թուրքից բժշկութեան բարգաւաճման, դարսու առաջն կէսին: Հազիւ 20-տարի առաջ անհետացած, գեռ շատերուն ծանօթ պյն գէմքը, սերած է Գաղատացի հայ լնտանիքէ մը, որ անցեալ դարու վերջերը Կ Պոփի հաստատուելով, կը յառաջադիմ տակաւ եւ “Տավուտեան, անունով Ազդին ու Պետութեան կ'ընծայէ նշանաւոր զաւակներ:

Լիմանանի առաջն կառավարիչ հոչակաւոր կարպատ Տավուտ Փաշային Հօրեղորոդիք էր Բժիշկ Յակոր Տավուտ անդամներ, մինչ Կ. Պալմեցի, որոն ծննդեան շշդ թուական յայտնի չէ թէեւ, բայց զինքը ճանցող արժանահաւատ անձեռու աւանդութիւններէն կ'եղրակացնեմ, թէ նամած ըլլայուէ 1812—1814 թուականներուն:

Յակոր Տավուտեան, մանկական հասակի կրթութիւնը կը ստանայ Կ. Պոլիս, յետոյ կը իրկութ Աննետիկ, Մօխիթարեանց Դպուցք, ուր բաւական ժամանակ մանկավ ու պատրաստուելով բժշկական արուեստին գիտութեանց, 1832 կամ 1833ին կը սկսի աշակերտիլ Փիզաի բժշկական Համալսարան: